

# ԱՅՐՈՂ ԱՐՇԷՔՆԵՐԸ

Posted on March 13, 2012 by Keghart



Category: [Opinions](#)



Հրայր Ճեպեճեան, Նիկոսիա, 12 Մարտ 2012

✘ Հալեալ չեմ ծնած, բայց փոքր տարիքէս միշտ կապուածութիւն մը ունեցած եմ  
Հալեալին եւ անոր միջոցով՝ սուրիական երկրին հետ: Կապուածութիւնս կու գայ այն  
իրականութենէն, որ ծնողքս՝ հայրս եւ մայրս, բնիկ հալեացիներ են: Ասոր վրայ  
կ'աւելնայ նաեւ այն, որ հօրեղբայրս՝ տոքթ. Ռոպեր Ճեպեճեան, կառչած մնաց  
հալեպահայ գաղութի **արժեքին** եւ իրականութեան՝ մինչեւ վերջ, որովհետեւ հաւատք  
ունէր հալեպահայ գաղութին նկատմամբ՝ իբրեւ սփիւռքահայ իրականութեան ամուր  
կռուանի: Եւ տակաւին, ան միշտ արժեւորեց հայ եւ արաբ ժողովուրդներուն  
բարեկամութիւնն ու այդ բարեկամութեան համար ապրեցաւ նուիրական կեանք մը:

Հրայր Ճեպեճեան, Նիկոսիա, 12 Մարտ 2012

✘ Հալեալ չեմ ծնած, բայց փոքր տարիքէս միշտ կապուածութիւն մը ունեցած եմ  
Հալեալին եւ անոր միջոցով՝ սուրիական երկրին հետ: Կապուածութիւնս կու գայ այն  
իրականութենէն, որ ծնողքս՝ հայրս եւ մայրս, բնիկ հալեացիներ են: Ասոր վրայ  
կ'աւելնայ նաեւ այն, որ հօրեղբայրս՝ տոքթ. Ռոպեր Ճեպեճեան, կառչած մնաց  
հալեպահայ գաղութի **արժեքին** եւ իրականութեան՝ մինչեւ վերջ, որովհետեւ հաւատք  
ունէր հալեպահայ գաղութին նկատմամբ՝ իբրեւ սփիւռքահայ իրականութեան ամուր  
կռուանի: Եւ տակաւին, ան միշտ արժեւորեց հայ եւ արաբ ժողովուրդներուն  
բարեկամութիւնն ու այդ բարեկամութեան համար ապրեցաւ նուիրական կեանք մը:

Բայց կար նաեւ եկեղեցական-միութենական կապուածութիւնը՝ Հալեալի եւ  
հալեպահայութեան իրականութեան: Հայ աւետարանական եկեղեցիներու  
սահմանադրական կառոյցը կը ստիպէր, որ յաճախակիօրէն գումարուէին Սուրիա-  
Լիբանան լայնանիստ ժողովներ եւ համագումարներ: Այս մէկը՝ երիտասարդական  
շարքերէն սկսեալ, մինչեւ եկեղեցիներու միութեան եւ անոր Կեդրոնական մարմինին  
ժողովները: Եղաւ ժամանակ, երբ յաճախական դրութեամբ Հալեալ պէտք էր  
ճամբորդէինք՝ այս կամ այն ժողովին մասնակցելու: Նկատի ունենալով Լիբանանի  
քաղաքացիական պատերազմին ստեղծած պայմանները՝ յաճախ պիտի տրտնջայինք  
եւ քիչ մըն ալ ձանձրոյթի նշաններ դրսեւորէինք՝ կրկնելով. «Նորէ՞ն Հալեալ պիտի  
երթանք»:

Ժողովներուն հերթականութիւնը պիտի ստիպէր, որ «մագոգային»  
ճամբորդութիւններու նման, յաճախ Հալեալ այցելէինք եւ այս՝ տարիներու վրայ  
երկարած: Այս բոլորը կը սկսէր մեր օրերու այսպէս ըսած «անուն վաստկած» մեր հայ  
վարորդներուն հետ: Կային՝ Գօգօ Սուսանին, Ապու Ներսոն, Կուկուլի Յակոբը եւ  
տակաւին՝ Բարսեղն ու երիտասարդական շարքերու ներկայացուցիչ Մանուկը: Բոլորը  
մեր «տղաներն» էին, որոնք երկար տարիներու վրայ իրենց կեանքի պատմութիւնը  
կիսեցին մեզի հետ: Պիտի լսէինք իւրաքանչիւրին «արկածախնդրութիւնները» եւ այդ  
բոլորին մէջ իրենց ներաշխարհը արտայայտող տազնապները: Կեանք մըն էր, զոր

կ'ապրեին իրենց հասկցած պարունակով, եւ որ հայկական մէկ իրական վիճակ էր՝ տեսնելու համար տարբեր «գունաւոր» ապրուող կացութիւնները:

Մեր օրերուն բաւական արկածախնդրական էր գիրքեր եւ հրատարակութիւններ Սուրիա փոխադրելը: Մեր եկեղեցւոյ հրատարակութիւնները սահմանէն միւս կողմ անցընելու քաղցր լուծը վերցուցած էին մեր տղաքը: Անոնց մէջ նշանաւոր էր Գօգօ Սուսանին: Ունէր իրեն յատուկ խօսելու ոճ եւ ժպիտը դեմքին՝ սահմանին վրայի պաշտօնեային կը կրկնէր անգիր ըրած իր յատկանշական նախադասութիւնը. «Այս սնտուկը սուրբ է, չդպչիս հա՛, այլապէս Աստուած պապան կը բարկանայ»:

Ապու Ներսոն ունէր անելի խիստ ու զուսպ նայուածք: Հանդարտ էր ու վճռական: Ամէն անգամ որ կը խնդրուէր իրմէ ինքնաշարժին սնտուկը բանալ՝ ստուգման համար, Ապու Ներսոն կը պատասխանէր. «Բան մը չկայ մէջը»: Նոյնիսկ եթէ ինքնաշարժին սնտուկը հազիւ կարենար գոցել Ապու Ներսոն, իրենց յատուկ մշակոյթ եւ կենցաղ էր այս արտայայտութիւնը՝ հաղորդակցութեան միջոց մը սահմանի վրայ պաշտօնեային հետ, որուն պնդումներուն միեւնոյն պատասխանը կու տար Ապու Ներսոն. «Բան մը չկայ մէջը» յանկերգը կը կրկնէր ան այս անգամ անելի ինքնավստահ եւ քիչ մըն ալ խիստ: Չիրար լաւ հասկցած ու իրարու վայել հասկացողութեամբ անոնք կը կրկնէին իրենց երկխօսութիւնը՝ նոյնքան հարազատութեամբ եւ արժէքով:

Ճամբորդութեան հաճելի երեւոյթներէն էին նաեւ Հալէպէն առաջ՝ Մաարա գիւղի ճաշարանները: Թէեւ կը կենայինք քիչ մը հանգստանալու, բայց իրականութեան մէջ այդ հանգիստին կը զուգորդուէր անուշեղէնի եւ նախաճաշ-ճաշի խանդավառութիւնը: Հոն կար նաեւ ճաշարանատէրերուն կենցաղը, հիւրը յարգելու մշակութային կրկնուող յանկերգ-արժէքը: Վճարելու ատեն անոնք անպայման պիտի ըսէին. «Խալի ալէյնա» (մեր վրայ ձգէ վճարումը): Հիւր էինք իրենց համար եւ արաբական-միջինարեւելեան մշակութային մեծ եւ հիմնական կենցաղային գիծն է հիւրը յարգելը, թէկու՞ խօսքով. եւ մենք կը պատասխանէինք՝ «Չ'ըլլար»: Ծանօթ-անծանօթներ էինք, բայց կը հասկնայինք իրարու հաղորդականութեան ստեղծած արժէքին իւրայատուկ ջերմութիւնը, որ կը միացներ մարդիկը իրարու՝ ստեղծելու կեանքի այն պահը, որ գեղեցիկ է եւ պիտանի...

Մեր ժողովները կը սկսէին Ճամալին «Բարի գալուստ»-ի խօսքով. ան ընդհանուր ապահովութեան գրասենեակի հայկական բաժանմունքի պատասխանատուն էր, որ արդէն տեղեկացած էր, թէ ժողով մը կայ: Պիտի ողջունէր իւրաքանչիւրս, ապա մեր անձնաթուղթերուն հիման վրայ պիտի արձանագրէր մեր անունները իր տոմարին մէջ:

Այս մէկը կը կատարէր տարիներ շարունակ, չեմ գիտեր, թէ մեր անունները քանի՛ անգամ գրուած են հոն, մինչեւ որ օր մը ինք ալ բաւարարուեցաւ ու ըսաւ. «Պէտք չկայ ընելու այս ցանկագրումը: Նոյն մարդիկն էք, տարիներով կու գաք ու կ'երթաք»:

Այդ օրերուն Սուրիան շատ անելի «փակ» տնտեսութեան սկզբունքները կը կիրարկէր:

Կարելի չէր օտար դրամանիշի անունն իսկ տալ, յատկապես՝ տոլարի: «Կանաչը» լաւագոյն որակումն էր. այդպիսով պետք էր հասկնայինք, թէ ինչպէ՛ս պետք էր բացատրէինք պիւտճեական որակումները ըստ պատշաճի: Այն ժամանակ նոյնիսկ չէինք կրնար պատկերացնել, որ պիտի գայ օր, երբ առանց կաշկանդումի նոյնինքն «կանաչով» գնում պիտի ընէինք սուրիական որեւէ մէկ վաճառատան մէջ, նաեւ դիւրութեամբ փոխանցումներ պիտի կատարէինք եւ այլն:

Իւրաքանչիւր ճամբորդութեան, այցելութեան եւ ժողովի՝ ապրեցանք պահը եւ հարազատութիւնը իր ամբողջութեան մէջ: Տեսանք բարեկարգումի քայլ առ քայլ յառաջընթացը: Ապրեցանք «երազային» Հալէպն ու անոր ժողովուրդին եւ կենցաղին ստեղծած հարազատութեամբ լի ապրող մշակոյթը: Եթէ մէկ կողմէ կար պատմութիւն, արմատ եւ աւանդ, կար նաեւ մարդկութեան համար կեանքի արժէքը, որ իր մէջ կը պարունակէր նկարագիրն ու ոճը: Այդ նկարագիրն է, որ մեր կեանքերուն կու տայ արժէք եւ իմաստ:

Ծնանք, մեծցանք ու ապրեցանք (եւ տակաւին կ'ապրինք) այս տարածաշրջանին մէջ, ուստի գիտենք նաեւ, որ շրջանը կարիքը ունի հսկայական բարեկարգումներու: Բայց նաեւ գիտենք, որ այս տարածաշրջանին մէջ կան **մարդկային արժէքներ**, որոնք մեր կեանքերուն իմաստ տուին, բարեկամութիւն եւ հաղորդականութիւն ստեղծեցին եւ այս բոլորէն ծնունդ առաւ մշակութային ջերմութիւնը:

Յունուար 2011-էն ի վեր արաբական աշխարհը կ'ապրի «յեղափոխութիւններու» հեւք մը... Այսպէս կոչուած՝ «Արաբական գարուն»: Եթէ այդ բոլորը մէկ կողմէ տեղի կ'ունենան բարեկարգումի կարգախօսով, բայց եւ այնպէս հոն կայ միջազգային օրակարգերու եւ անոնց զիրար հրմշտկելու հաշուարկները: Ուրիշ հարց է, թէ քաղաքական վերլուծումները ի՞նչ են տեղի ունեցածին մասին, եւ թէ՛ անոնք ո՞ր կրնան առաջնորդել: Եականն ու մնայունը տարածաշրջանին մէջ ստեղծուած **մարդկային կեանքի արժէքներն** են, որոնք եւս «կ'այրին» այրող այլ իրավիճակներու շարքին եւ շրջանին մէջ տիրող բոլոր իրադարձութիւններուն խառնակութեան մէջ: Այս **արժէքները կարելոր են** ո՛չ միայն շրջանին մարդկային կեանքին եւ անոր քաղաքակրթութեան համար, այլ՝ միջազգային ընտանիքին համար հաւասարապէս: Եթէ «օձի պէս խորամանկ» չենք կրնար ըլլալ, գէթ պահուան մը համար ըլլանք «աղաւնիի պէս միամիտ»: Այս միամիտ հոգիով ու տրամադրութեամբ եւ բարձրաձայն խնդրանք մը ընենք միջազգային համակարգին.

**«Հանգի՛ստ ձգեցէք տարածաշրջանները: Հոս կան արժէքներ, որոնք պետք չէ՛ այրին»:**

